

Սոյն պրոջեկը կրնաք  
ունենալ հետեւեալ  
լեզուներով՝

- Արեւմտահայերէն
- Պարզեցուած Չինարէն
- Անգլերէն
- Եւրոպական Ֆրանսերէն
- Գերմաներէն
- Հմօնկերէն
- Ճափոներէն
- Զորերէն
- Ռուսերէն
- Սպաներէն
- Թակալօլ
- Վիեթնամերէն

Նիւթական  
օգնութեան ծրագիր  
(Financial Assistance Program)

AdventistHealth.org/FAP  
1-844-827-5047

# Օգնուրիւն՝ վճարելու համար ձեր բժշկական ծախսերը

Նիւթական օգնութեան ծրագիր





Adventist Health-ի մէջ մենք առաւելագոյն չափով կը ջանանք օգնել ձեզի, որ առողջ մնաք: Ատիկա կը նշանակէ օգնութիւն տրամադրել, եթէ դուք ձեր բժշկական ծախսերը վճարելու դժուարութիւն ունենաք: Դուք միշտ պետք է կարենաք բժշկական խնամք ստանալ, նոյնիսկ եթէ կը կարծեք, թէ չէք կրնար վճարել:

### **Օգնութեան իրաւունք կրնա՞մ ունենալ:**

Գիտնալու համար, թէ կրնա՞ք ձեր բժշկական ծախսերը վճարելու համար օգնութեան իրաւունք ունենալ, նիւթական օգնութեան դիմումագիր լեցուցէք: Դուք կրնաք դիմումագիրը լեցնել խնամք ստանալու ատեն կամ ստացագիրը ստանալէն ետք: Դիմումագիրին մէջ ձեր ներկայացուցած տեղեկութիւնը կը գործածենք որոշելու համար, թէ ձեր պիտի վճարման ժամանակ օգնութիւն ստանալու իրաւունք ունի՞ք, թէ ոչ:

Ընդհանրապէս՝

- Եթէ ձեր տարեկան եկամուտը ներկայիս Աղքատութեան Դաշնակցային Ուղեկիշի (Federal Poverty Guideline) 200%-ին հաւասար կամ անկէ պակաս է, դուք կրնաք ձեր ծախսերուն ամբողջական գեղջի իրաւունքը ունենալ:

- Եթէ ձեր տարեկան եկամուտը ներկայիս Աղքատութեան Դաշնակցային Ուղեկիշին 200%-էն աւելի է, դուք կրնաք ձեր ծախսերուն մասնակի գեղջի իրաւունքը ունենալ:

### **Ինչպէ՞ս դիմեմ օգնութիւն ստանալու համար:**

Սոյն սեղմագիրին պատճենը, նաեւ մեր նիւթական օգնութեան քաղաքականութեան եւ զանազան լեզուներով դիմումագիրներ կրնաք ձեռք անցնել ձրի՝

1. Երթալով արձանագրութեան բաժին
2. Այցելելով մեր համացանցը ([AdventistHealth.org/FAP](http://AdventistHealth.org/FAP))
3. Հեռաձայնելով՝ 1-844-827-5047
4. Գրելով մեզի՝

**Adventist Health**

**ATTN: Financial Assistance Program**

PO BOX 619002

Roseville, CA 95661

Մենք ձեզի կ'օգնենք դիմումագիրը լեցնելու - միայն հարցուցէք: Երբ վերջացնէք լեցնելը, զայն ներկայացուցէք հիւանդանոցի արձանագրութեան պաշտօնեային կամ դրկեցէք վերի հասցէին:

### **Ինչպէ՞ս կ'որոշեք իմ առնելիք նիւթական օգնութեանս չափը:**

Ձեր վճարումին համար ստանալիք օգնութեան չափը կախում ունի ձեր նիւթական կարիքէն: Երբ որ օգնութեան իրաւունք ունենաք, մենք ապահովագրութիւն ունեցող բոլոր հիւանդներուն վճարելիք գումարին չափը կը գործածենք որոշելու համար, թէ որքա՞ն պիտի վճարեք շտապօգնութեան եւ անհրաժեշտ բժշկական խնամքի համար: